



ՕՐԱԳԻՐ

Բ Ա Ր Ո Յ Ա Կ Ա Ն, Բ Ա Ն Ա Ս Ի Ր Ա Կ Ա Ն

ՏՆՏԵՍԸԿԸՆ ԵՒ ԲՆԸԿԸՆ

Գ Ի Տ Ե Լ Ե Ա Ց

ԺԱ. ՏԱՐԻ ԹԻԻ 13.

1855

ՅՈՒԼԻՍԻ 1.

Բ Ա Ր Ո Յ Ա Կ Ա Ն

Ողորմութիւն մարդասիրական :

ԸՄԷՆ ատեն քաղցր է բարերարութիւնը, բայց շատ աւելի քաղցր է յանկարծակի որ պատահելու ըլլայ :

Հարուստ ու ճոխ պարոնին մէկը օր մը առաւօտանց կանուխ անձանօթ ու միս մինակ Վ եննայի արուարձանէ մը անցնելու ատեն, տեսաւ որ տասուերկու տարեկան պատանի մը իրեն կը մօտենայ. ու խոնարհ և արտասուալից աչուրներով, շփոթած ու գողգոջուն ձայնով մը համարձակեցաւ իրմէն քիչ մը օգնութիւն ինչորելու : Պատանւոյն ազնուական կերպը, շնորհալի շարժումաժքը և ամօթխած երեսին կարմրութիւնը, աչուրներուն արտասուքը, կիսահագագ

բռնուած ու կոտրտած ձայնը պարոնին սիրտը շատ շարժեցին : “Դուն ինձի մուրացկան չես երևնար, ըսաւ անոր. ինչ բան է որ աս աստիճանի խեղճութեան հասուցեր է զքեզ” : — “Իրաւցրնէ, պատասխան տուաւ պատանին ու ըսաւ արտասուախառն հառաչանօք, իրաւցրնէ, պարոն, ՚ի բնէ չեմ ծնած այս պիսի ցաւալի վիճակի մէջ : Հօրս խորդութիւնը և մօրս հիմակուան թըշուառ վիճակը որուն մէջ անմխիթար կը տառապի՝ ասոնք են որ կը բռնադատեն զիս աս գործքիս : — ” Բու հայրդ ո՞վ է ” : — “ Հայրս վաճառական մըն էր՝ որուն անունը բաւականապէս ելած էր,

և սկսեր էր իր բաղդը շինել: Իր վաճառակցին մնանկու թիր մէկէն 'ի մէկ բուրովին հօրս կործանման առիթ եղաւ: Եւ կարծես մեր թշուառութիւն աւելի ծանրանալու համար՝ հայրս այս դժբաղդու թէ վրայ չկրցաւ երկայն ապրիլ, ամսէ մը ետքը սրտին մաշուքէն մեռաւ. իմ մայրս, պզտի եղբայրս ու ես մեծ խեղճութեան մէջ մնացինք: Եւս հօրս բարեկամներէն մէկու մը քովը ապաւինութեան տեղ գտայ: Իմ մայրս ինչուան աս վերջերս կ'աշխատէր ձեռքէն եկածին չափ իրեն և իմ պզտի եղբօրս ապրուստը հոգալու. բայց աս գիշեր սաստիկ ցաւէ մը բռնուեցաւ, որ շատ կը վախնամ իր կենացը վրայ. ես բան մը չունիմ, ամենևին ստակ մը չկայ քովս, չեմ գիտեր ինչ ընելիքս իրեն օգնելու համար. մտրանալու սոված չեմ, ու չեմ կրնար սիրտ ընել զիս ճանցողի մը քով մօտենալու. դու, տէր իմ, ինձի օտարական կ'երևնաս, քու առջևդ ահա աս առջի անգամուս սիրտ ըրի իմ ամօթիս յաղթելու: Ե՛հ, գթա՛ դժբաղդ մօրս, այնպէս ըրէ որ կարենամ թեթևցընել իր ցաւը:»

Հոս խօսքը կտրելով սկսաւ աղբիւրի պէս արտասուք թափել. ասկից անծանօթին գութը սաստիկ շարժեցաւ. — «Շատ հեռու է մայրդ ասկէց: — Եւ ճամբուս ծայրն է. ետքի տանը մէջ ձախ դին երրորդ զստիկոնը կը բնակի: — Ինչուան հիմա բժիշկ մը այցելուի՛րրած է իրեն: — Ե՛հ ես ալ հիմա կ'երթայի զինքը փնտռելու, չեմ գիտեր իրեն ինչ պիտի տանք, ու ինչո՞վ անոր ապրուստը պիտի հոգանք:» Եւ ծանօթ պարօնը քանի մը ֆիորին հանեց իր քսակէն և տուաւ պատանւոյն ըսելով. «Փութա մօրդ բժիշկ մը կանչելու ու անոր ցաւը թեթևցնելու:» Պատանին պարզ միանգամայն և ազդողագոյն երախտագէտ սրտի նշաններով խիստ մեծ շնորհակալութիւն ընելով՝ թռչելով մը գնաց:

Եւս ատենն որ պատանին մէկալ կողմէն գնաց հեռացաւ, անծանօթ պարօնը միտքը դրաւ որ երթայ ինքն անձամբ աս խեղճ այրի կնոջը այցելութիւն ընէ:

Սանդուխներէն վեր ելաւ, մտաւ խցիկի մը մէջ, ուր որ ուրիշ բան չկար բայց եթէ քանի մը յարդեղէն աթոռներ, քանի մը խոհակերոցի աման, անպիտան խլիլած ստու մը, մէկ հին պահարան մը, անկողին մը ուր հիւանդը պառկած էր, և ուրիշ պզտիկ անկողին մը անոր քովը: Ինքը սաստիկ այլայլութեան մէջ ընկած էր, և պզտիկ տղան անկողինին ծայրը կռթնած կու լար ու կու լար: Եւ այրը կը ջանար զանի սիրովելու, բայց ինքը՝ ալ աւելի կարօտութիւն ունէր քաջալերութեան: Եւնուականին գութը շարժած՝ կը մօտենայ անոր ու սիրտ տալով կը սկսի բժշկի պէս անոր հիւանդութեց վրայօք տեղեկութիւններ հարցընել: Եւնիկայ համառօտ մը առջևը դրաւ իր հիւանդութե նշանները, ետքը խոր հառաչանքով մը ու լալով ըսաւ. «Ե՛հ, տէր իմ, խիստ ծանր պատճառէ մը առջև կու գայ աս իմ ցաւս, որուն բժշկութեան արհեստը չկրնար դարման ընելու: Եւ այր եմ, բայց թշուառ մայր՝ ողորմելի խեղճ տղոց. իմ աղէտքս ու որդւոցս թշուառութիւնը՝ աս իմ սիրտս սաստիկ խոր վիրաւորեցին. մահը միայն կրնայ աս իմ ցաւերս դադրեցընել. բայց ատ ալ զիս կը սարսափեցընէ այս ողորմելութե պատճառաւ, որուն մէջ իմ խեղճ տղաքներս պիտի մնան:» Եւ խօսքիս՝ արտասուքներն սկսան յորդել, ու պատմեց իր թշուառութիւնները. զորն որ ձեւացած բժիշկը ամենևին չը գիտնալ երևցուց. ետքը դարձաւ իրեն «Սիրտ առ, ըսաւ, դեռ մի յուսահատիր. զքեզ Եստուած չմոռնար. քու թշուառութիւններուդ ցաւակից եմ, բայց նախախնամող է Եստուած, զքեզ երեսէ չձգեր. հիմկու հիմա աղէկ նայէ կենացդ որ տղոցդ համար անգին գանձ մըն է: Կտոր մը գրելու թուղթ ունիս արդեօք:» — Եւս ալ պատուեց զրբուկէ մը թուղթ մը՝ որուն վրայ կը սովորէր իր մանկիկը՝ ու անոր տուաւ: Եւ ծանօթը գրելէն վերջը, «Եւ դեղը, ըսաւ, պիտի սկսի զքեզ զօրացընելու. ուրիշ լաւագունին եթէ պէտք ըլլայ վերջէն ձեռք կը զարնենք, և ես յոյս ունիմ որ քիչ մը

ատենէն դուն կը բժշկուիս ,» : Տոմսակը
Թողուց պզտի սեղանատախտակին վրայ
ու գնաց :

Վանի մը վայրկենէն դարձաւ մեծ
տղան , « Սիրելի մայր , ըսաւ , քաջալե-
րուէ , Բստուծոյ գթութիւնը մեր
վրայ է : Տես սա ստակը որ պարոն մը
առատաձեւնութեամբ ինծի տուաւ աս
առտու , ասիկայ մեզի շատ օր կ'օգտէ :
Ի՞ժնի գացի , քիչ ատենէն հոս կ'ըլ-
լայ . դադրէ շատ ցաւելէն ու մխիթա-
րուէ : — Արդեակ , ըսաւ մայրը , եկուր
որ գրկեմ զքեզ . անմեղութեդ պաշտ-
պան է Բստուած . ա՛հ , երանի թէ միշտ
աս անմեղութեդ մէջ պահէր զքեզ : Իմ
չձանցած բժիշկս հիմա ասկից մեկնե-
ցաւ . նայէ մէյմը ստողին վրայ դրած
տոմսակը . գնա՛ ինչ բան որ կ'ապրսպրի
բեր ինծի ,» :

Տղան տոմսակը ձեռքը առաւ՝ շուտ մը
կարդաց ու սաստիկ զարմանք մը ցցուց .
նորէն նայեցաւ , նորէն կարդաց , և սկսաւ
կանչել . « Բ՛հ մայրիկ , աս ի՛նչ բան է ,» :
Սայրը սարսափած ու տարակուսած
կ'առնու տոմսակը ու անհամբերութե-
մը կը կարդայ . — Տէր Բստուած . . .
կայսրը : — Բը բսելու ատենը Թուղթը
ձեռքէն ընկաւ , և ինքը ձայնը կորսնցուց ,
չունչը կտրուեցաւ մնաց : — Տոմսակն էր
Յովսէփ Բ կայսեր հրամանագիրը՝ որուն
մէջ կը շնորհէր իր անձնական գանձէն
առատ օգնութիւն մը : Այիստ յարմար
ատեն վրայ հասաւ բժիշկը , որ մարելէն
արթնցնէ զմայրը , որ յանկարծական
գէպքէն բռնուած մնացած էր : Պատ-
րաստած դեղերն ալ շուտով հիւանդու-
թիւր փարատեցին , որուն գլխաւոր պատ-
ճառն էր սրտին ցաւը : Բարեգութ կայս-
րը անթիւ օրհնութիւններ , գովեստներ
ընդունելով՝ հաճեցաւ անոր առողջու-
թիւնն ու կեանքը պարգևելու , ու այս-
պիսի անգութ բաղդէ հալածուած հա-
մեստ ընտանեաց մը երջանկութիւն
տալու :

ՍՈՍԻԷ

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆ

Այկարորի փրանկիսկոս :

ՓՐԱՆԿԻՍԿՈՍ ԲՆԱՐՈՒԹԻՒ ԾՆԱԼ
Ս ԵՆԵՏԻԿ քաղքին մէջ 1712 , դեկտ .
11^ն , հարուստ ծնողացմէ , իր ուսմուն-
քը հռովմայու Վազովրեան ըսուած
դպրոցին մէջ սկսաւ , ու շարունակեց ի-
րեն ընթացքը Ս ԵՆԵՏԻԿ իր հայրենեա-
ցը մէջ , ու ետքը Պոլոնիա գնաց ուս-
մունքը կատարելու , ուր որ բազմովին
ժամանակին երևելի մարդիկը իրեն վար-
ժապետ ունեցաւ , ինչպէս Եստափէոս
Սանֆրէտին և Փրանկիսկոս Կանոթ-
թին , և իրեն ազնիւ բնաւորութեամբը
և նուրբ հանձարովը կարծես թէ կա-
խարդեց այն երևելի փիլիսոփաներուն
և գիտնականներուն սիրտը , որոնք չա-
փէ դուրս կը սիրէին զինքը . և որոնց
առաջնորդութեամբը քիչ ժամանակի
մէջ մեծ յառաջադիմութիւն ըրաւ չա-
փաբերական , աստղաբաշխական և
բնական գիտութեանց մէջ . ասոնցմէ
զատ ինքը սաստիկ փափաք ունէր նկար-
չութե , և որպէս զի կատարեալ կերպով
իրեն վախճանին հասնի , նախ անդա-
մազննութիւնը իրեն հարկաւոր գործիք
առաւ ու անոր մէջ կըթուեցաւ , ու յե-
տոյ սկսաւ նկարչութիւնը : — Յունա-
րէն ու լատիներէն լեզուները շատ մշա-
կեց , ու բոլորովին տիրեց գաղղիարէն և
անգղիարէն լեզուաց , և բուն իր լեզուն
լաւ սովորելու համար խել մը ատեն
Իիորենցա կեցաւ . ուր որ իր մասնա-
ւոր ջանքն էր արհեստից և գիտութեց
վերաբերեալ բաներուն սահմանները
առնուլ , ու վարժիլ ընտանի բացատրու-
թիւններու և ոճերու և արտաբերու-
թեան մէջ :

Վրասնումէկ տարուան էր երբոր Փա-
րիզ գնաց , ու հոն մէկէն բարեկամա-
ցաւ երևելի ուսումնականներու հետ ,
որոնց արդէն ծանօթ էր իր Պոլոնիայի